

86

ՄԱՏ. Հ. Յ. Գ. Ե Խ Ի Ր . Կ Ե Գ Ի Ր . Կ Ո Մ Ի Ց Ե Խ — Թ Ի Խ 1

Լ Ե Ս Ն Պ Լ Ո Ւ Մ

Պ Ո Լ Ե Ե Ի Ւ Զ Մ Ը
Ե Ւ
Ը Ն Կ Ե Ր Վ Ա Ր Ո Ւ Թ Ի Ւ Ն Ե

Հայերէնի վերածեց լ. 2.



Փ Ա Ր Ե Ջ

1930

Mr. M. T. B.
M. T. B.

ՀՐԱՏ. Հ.Ց.Գ.ԵՒՐ. ԿԵԴՐ. ԿՈՄԻՏԵՔԻ — ԹԻՒ 1

Լ Ե Ա Ն Պ Լ Ո Ւ Մ

ՊՈԼԵՏԻՒԶՄԸ

ԵՒ

ԸՆԿԵՐՎԱՐՈՒԹԻՒՆԸ

Հայերէնի վերածեց Լ. Զ.



ՓԱՐԻԶ


1930

Printed in France

* *

Թարգմանելով Ֆրանսայի ընկերվարական
կուսակցութեան պետ և նոյն կուսակցութեան օբ-
կան Պօրուարէ ի խմբագրապետ Լէոն Պլումէ
ներկայ գրքոյիլը, կը կարծենք բաւարար
լուսաբանութիւն տուած ըլլալ այն հիմնական ըս-
կղբուճքի և գործելակերպի տարրերութեանց մա-
սին, զորս ունին պոլշեիզմն ու ընկերվարութիւնը:
Մեր ընկերները – և առ հասարակ հայ ընթերցող
հասարակութիւնը – կընան մեծապէս օգտուիլ
ֆրանսացի խորադատ և հեղինակաւոր ընկերվա-
րականին միտքերէն և անոնցմէ շատերը ընդլայ-
նելով կընան դասախոսութեան նիւթ ևս դարձնել:

ԹԱՐԳՄԱՆՈՂ



ՀԱՄԱՅՆԱՎԱՐՈՒԹԵԱՆ ՄԵԶ Ի՞՞Չ

ՄՆԱՑԱԾ է ԽԲԹԵՒ ԸՆԿԵՐՎԱՐԱԿԱՆ

Պոլշեիզմը բաժնուած է ընկերվարութենէն, ինչպէս կարդ մը ազանդներ՝ կրօնքներէն, նոր կրօնք կաղմելու համար։ Իր հիմնադիրները և տեսարանները, երկար տարիներ պատկանած էին Միջազգային ընկերվարութեան։ Ֆրանսայի մէջ, Թուոփ հերձուածէն յետոյ, համայնավարութեան գլուխն անցնողները, երկար ատեն մեր շարքերուն մէջ և մեր զրօշակին ատկ պայքարած էին։ Մեր վիճարանութիւններու ընթացքին, անոնցմէ շատերը նորյնիսկ կը մերժէին նոր վարդապետութիւնը և իրենք զիրենք կը հոչակէին մեր կուսակցութեան աւանդական ուղղութեան պաշտպանները։

Կը կարծիմ որ այսօր նոյն լեզուն չեն գործածեր անոնք։ Բայց որոշ է որ պոլշեիզմը ընկերվարութենէն ծագում առած է, կամ հակաղդեցութեամբ կամ հակաճառութեամբ։

Այս պայմաններուն մէջ, անխուսափելի էր որ երկու վարդապետութիւնները, հակառակ իրենց զարդացման զարտուցութեան, ունենային հասարակաց հիմքեր, զորս անհրաժեշտ է ամէնէն առաջ պարկեցորէն մէջտեղ դնել։

Ամէնէն առաջ, համայնավարութիւնը ոչ մէկ
նորութիւն բերած է, արդի ընկերութեան դէմ ըն-
կերվարութեան կողմէ եղած քննադատութիւն-
ներուն մէջ: Ան նոյն մտածումն ունի ինչ ոք
մէնք, զրամատիրական կարգերու անկապակցու-
թիւններուն, ազատ մրցակցութենէն և արտադրու-
թեան անիշխանութենէն առաջ եկած պարբերա-
կան տնտեսական տագնապներուն, աշխատաւորու-
թեան շահագործման և հարստութիւններու ան-
արդար բաշխումին մասին: Մտածումի այս նոյ-
նութիւնն ալ պարզ անոր համար է որ, համայնա-
վարութիւնը տեսակ մը մեր վարդապետութեան
շրջագծին մէջ մնացած է:

Իր քննադատութիւնները, սակայն, մերինէն
տարբեր չեշտ մը ունին: Անոնք մերինին պէս
հաստատութիւններու դէմ ուղղուած չեն, այլ
այդ հաստատութիւնները անձնաւորող անհատնե-
րուն դէմ: Անոնք չեն դիմեր, մեղի պէս, այն բա-
րոյական սկզբունքներուն, դորս մարդկային խղճ-
մտանքը կը պահանջէ և որ անտեսուած է ներկայ
ընկերութեան կողմէ: Բայց իբրև տնտեսական ե-
րևոյթներու քննադատութիւն, անոնք ալ Մարքսի
դասական վերլուծման վրայ հիմնուած են:

Համայնավարութիւնը մեղի պէս կ'ընդունի
որ ներկայ շրջանը կը ներկայացնէ Մարքսի պար-
զաբանած նախայեղափոխական շրջանը: Այսին-
քըն, բացորոշ է թէ մեղի և թէ անոնց համար որ,
ներկայ իրաւական կարգերը, մասնաւորաբար

սեփականութեան ըմբոնումը չեն հաշտուիր արտադրութեան ձևերուն և պահանջներուն հետ, տեսակ մը խղում առաջ եկած է արտադրութեան օրէնքներուն և անկէ բխած իրաւական օրէնքներուն միջն, խղում՝ որ նախապէս գոյութիւն չունէր և որուն հետեւանքով, սակայն, այսօրուան օրէնքները դարձած են իրերու բնական ընթացքը խանգարող արգելքներ, և հետեւարար դատապարտուած խորտակուելու:

Համայնավարութիւնը, մեզի պէս, կը մտածէ իր ընդհանուր գծերուն մէջ այն նոր իրաւակարգին վրայ, որ պիտի փոխարինէ այսօրուանը, վերահստատելով խանգարուած հաւասարակշռութիւնը: Ան կը յայտարարէ նոյնպէս որ սեփականատիրական ոէժիմի փոփոխութիւնը անհրաժեշտօրէն միջազգային հանգամանք մը պիտի ունենայ և արդիւնքը պիտի ըլլայ աշխատաւորութեան միջաղղային ճիգին:

Ահա ինչ որ կայ հասարակաց համայնավարութեան և ընկերվարութեան միջն: Բայց, Մարքսի պատմական մատէրիալիզմը երբեք ճակատագրական հանգամանք մը չունի: Ապացուցանելով մէկտեղ որ ապաղայ ընկերութեան սաղմերը արդէն կան արդի ընկերութեան մէջ, Մարքս երբեք վիճելի չէ դարձուցած այն իրողութիւնը թէ, մարդոց ազատ գործունէութիւնը բախտորոշ ազգեցութիւն մը պիտի ունենայ նոր կարգերու ծագման վայրկեանին, պայմաններուն և նոյնիսկ հնարա-

ւորութեան վրայ: Ժոռէս, իր կարգին, բացա-
յայտօրէն յայտարարած է թէ, ոչ մէկ անհամա-
ձայնութիւն չի կրնար գոյութիւն ունենալ, դրա-
մատիրական կարգերու դատապարտութեան և
անոր յաջորդող ընկերութեան ընդհանուր սկզբ-
քունքներուն շուրջ, միայն անհրաժեշտ է գիտ-
նալ թէ ինչպէ՞ս, ի՞նչ պայմաններով և միջոց-
ներով տեղի պիտի ունենայ փոխանցումը մէկ հա-
սարակարգէն միւսը:

Հոս է որ իսկականօրէն երևան կուգայ հա-
մայնավարութեան և ընկերվարութեան տեսա-
կէտներու հիմնական տարրերութիւնը: Եւ որով-
հետեւ այս փոխանցումն է որ ընկերային յեղափո-
խութիւն կը կոչենք, ուրեմն կրնանք ըսել թէ, մեզ
իրարմէ անջատողը՝ յեղափոխութեան մասին մեր
ունեցած ըմբռնումներն են: Պիտի հաստատենք որ,
պոլշեիկներու ընկերային յեղափոխութեան ըմ-
բռնումէն տրամաբանօրէն հանուած են, իշխա-
նութեան տիրացման պոլշեիկնեան տեսութիւնը,
այդ կուսակցութեան ներքին կազմակերպութիւնը,
նախայեղափոխական շրջանի անոր գործելակեր-
պը, պատերազմի և խաղաղութեան հարցերու մէջ
անոր բռնած դիրքը, ինչպէս նաև անոր յեղափո-
խական բարոյականն ու հոգեբանութիւնը:

Պէտք է հետեւարար նախ քննել յեղափոխու-
թեան դադարիարը:

ՔԱՂԱՔԱՅԻՆ ՅԵՂԱՓՈԽՈՒԹԻՒՆ ԵՒ

ԸՆԿԵՐԱՅԻՆ ՅԵՂԱՓՈԽՈՒԹԻՒՆ

Յեղափոխութեան դաղափարին մէջ իսկ է ընկերվարութեան և համայնավարութեան տարբերութիւնը։ Վէճին այս գետնին վրայ տեղափոխումը պոլչեկիներուն համար ալ ձեռնտու է, որովհետեւ անոնց հիմնական ամբաստանութիւնը մեզի հանդէպ այն է որ՝ յեղափոխական դատը լքելով, ժողովրդական և քաղքենի բարեկարգութիւններ կը պահանջենք։

Համայնավարներու սկզբնական հմայքը իսկապէս կը բխի յեղափոխական կամքը մենաշնորհ դարձնելու իրենց յաւակնութիւնէն։ Անոնց շարքերուն մէջ շատեր դացած են, պարզապէս համարելով զայն իբրև միակ յեղափոխական կազմակերպութիւնը։ Յեղափոխութիւնը բառին առթած խանդավառութիւնը՝ համայնավարները լաւագոյն շափով շահագործած են։ Սակայն, միջադդային ընկերվարութիւնը երբեք չէ դադրած իր մէջ հաւատարմութեամբ և խստութեամբ պահելէ իր յեղափոխական տեսութիւնը։ Ռուսական պոլչեւիզմն է որ, դասական դարձած այս տեսութիւնը խանդարած է։

Ընկերային և քաղաքական երևոյթներուն
մէջ, յեղափոխութիւն բառը այնպիսի յատակ փո-
փոխութիւն մը կը նշանակէ, որ նոր կարգերը ոչ
մէկ ձևով շարունակական գիծ չունին որ սկսած
ըլլայ հիներէն: Յեղափոխութեան գաղափարը,
որոշ հակասութիւն մը կը կազմէ Լայփնիցի այն
տեսութեան հետ, որուն համեմատ բնութիւնը
երբեք ոստումներ ըներ, այլ աստիճանական և
անդրական փոփոխութիւններով կը յառաջանայ:
Քաղաքական յեղափոխութիւն կ'ըլլայ, երբ որոշ
պետական վարչաձեռք կը փոխուին բոլորովին
նորերու, այսպէս՝ երբ միապետական վարչաձե-
ռք մը կը յաջորդէ հանրապետութիւնը: Ընկե-
րային յեղափոխութիւն կ'ըլլայ, երբ որևէ ըն-
կերային վարչաձեռք կը յաջորդէ բոլորովին տար-
բեր սկզբունքներու վրայ հիմնուած նոր վարչա-
ձեռք: Մենք, ընկերվարականներս, որ կ'ուզենք
դրամատիբական սեփականատիբութեան վարչա-
ձեռք փոխարինել հաւաքական սեփականատիբու-
թեան վարչաձեռք, յեղափոխականներ ենք ու-
րեմն, որովհետեւ այս նոր վարչաձեռք պիտի
փոխէ գրեթէ ամբողջովին մարդկային կեանքի
նիւթական և բարոյական բոլոր պայմանները:
Մարդը այլևս նոյն կենցաղը չպիտի ունենայ, ոչ
նոյն օրէնքներով պիտի ապրի, և ոչ ալ քիչ
մը պակաս կամ աւելի բարելաւումով, այլ բոլո-
րովին տարբեր կեանք մը, ուր՝ կրթութիւնը,
աշխատանքը, գուարճութեան ձևերը, իր հոգե-

կան և բարոյական բոլոր յարարերութիւնները
պիտի հիմնուին նոր օրէնքներու վրայ։ Արդի
ընկերութենէն՝ ազագայ ընկերութիւնը կարելի
չպիտի ըլլայ անցնիլ շարունակական փոփոխու-
թիւններով, ինչպէս կարելի չէ կայսրութենէ մը
հանրապետութեան անցնիլ։

Կայսրութիւն մը կրնայ իր հիմնարկութիւն-
ները աստիճանաբար աւելի ազատական և աւելի
ժողովրդական դարձնել։ Բայց օր մը կուգայ, ուր
հանրապետական սկզբունքը հաստատելու համար,
պէտք պիտի ըլլայ կայսերական հիմնարկութիւն-
ներու սրտին, կառավարական սկզբունքին վրայ
իսկ յարձակիլ. — ահա այդ օրն է որ Յեղափո-
խութիւնը կը կատարուի։

Սակայն, քաղաքական փոփոխութիւններու
մէջ, երբ միայն պետական ձևը փոխելու հարց
գոյութիւն ունի, իշխանութեան ամբողջական տի-
րացումը կը բաւէ յեղափոխութեան սկզբունքնե-
րը կիրարկելու համար։ Կայսրութիւնը երբ կ'իյ-
նայ, երբ հանրապետութիւնը իշխանութեան զե-
կը կը ստանձնէ, յեղափոխութիւնը արդէն վերջա-
ցած է, եթէ նոր լմբոստութիւն չպատահի։ Ար-
դարև, քաղաքական յեղափոխութիւնները, իւրա-
քանչիւր քաղաքացիի անձնական կեանքի հիմք
կազմող յարաբերութիւնները չեն փոխեր, անոնք
ազգի մը մակերևուը կը յուղեն կամ կը մաքրեն,
բայց որևէ փոփոխութիւն չեն բերեր ընկերու-
թեան հիմերուն և խորքին մէջ։

Ընկերային յեղափոխութիւնները, ըստ իրենց
էութեան և ճիշտ հակառակը քաղաքական յեղա-
փոխութիւններուն, միայն ըմբռաստութեամբ չեն
յաջողիր : Յեղափոխութիւնը կատարուած կ'ըլլայ,
ոչ թէ անոր համար որ յեղափոխական կուսակ-
ցութիւն մը տիրացած է իշխանութեան և զայն
կը կիրարկէ իր բոլոր իրաւունքներով, այլ այն
ատեն միայն, երբ ընկերութեան կմախքը կը
յաջողի կերպարանափոխել : Ընկերային յեղափո-
խութիւն կատարուած չըլլար, երբ այս կերպա-
րանափոխութիւնը եղած չէ, այլ քաղաքական
յեղափոխութիւն միայն : Այս երկու տեսակ յե-
ղափոխութիւններուն շփոթութիւնը՝ աղբիւրն է
շատ մը ճակատադրական սխալներու :

ՅԵՂԱՓՈԽՈՒԹԻՒՆԸ

ԵՒ ԻՇԽԱՆՈՒԹԵԱՆ ՏԻՐԱՑՈՒՄԸ

Մենք, ընկերվարականներս, միշտ յայտարա-
րած ենք որ ընկերային փոփոխութիւնը, այսինքն
յեղափոխութիւնը, կարելի չէ, մինչև որ աշխա-
տաւոր դասակարգը ձեռք չձգէ իշխանութիւնը
ամբողջութեամբ : Յեղափոխութեան անհրաժեշտ
պայմանը այն է որ՝ քաղաքական իշխանութիւնը
աշխատաւոր դասակարգին ձեռքը անցնի, պարզ

անոր համար որ յեղափոխական ճիգով առաջ եկած նոր ընկերութիւնը, իր էութեան մէջ, կը տարբերի ներկայ ընկերութենէն:

Ոչաշխատաւորական կռւսակցութիւնները, որոնք կրնան մեղի աջակցիլ դրամատիրական կարգերու բարեփոխման գործին մէջ, պիտի ընկրկին այն օրը՝ երբ նոր կարգերու հաստատումը տեղի ունենայ, և կամ պիտի լուծուին ընկերվարութեան մէջ: Ուրեմն, այս փոփոխութիւնը կամ յեղափոխութիւնը կրնայ տեղի ունենալ միայն ու միայն աշխատաւոր դասակարգին կողմէ և այն ալ երբ քաղաքական իշխանութիւնը ամբողջութեամբ իր ձեռքն է:

Ուրեմն, առանց իշխանութեան տիրացման՝ չկայ յեղափոխութիւն: Պոլչեիկները սակայն այս իշխանութեան տիրացման իրողութիւնը նկատած են յեղափոխութիւնն իսկ: Քաղաքական ըմբռնումով ճիշտ է այս բայց ընկերային և տնտեսական ըմբռնումով՝ իշխանութեան տիրացումը, յեղափոխական հնարաւորութիւններու դուռ կը բանայ միայն, ոչ աւելի, ոչ սպակաս: Առանց իշխանութեան կարելի չէ յեղափոխութեան ձեռնարկել, բայց իշխանութեան տէր դառնալը յեղափոխութիւն ըրած ըլլալ չի նշանակեր: Այսպէս է որ Ռուսիոյ մէջ ընկերային յեղափոխութիւն կատարուած չէ, հակառակ անոր որ իշխանութիւնը կը դանուի աշխատաւոր դասակարգի միակ ներկայացուցիչը ըլլալու յաւակնութիւնն ունեցող կու-

սակցութեան մը ձեռքին մէջ։ Յեղափոխութեան անհրաժեշտ պայմանը լրացած է, բայց ատիկա դեռ բաւարար չէ։

Եւ որովհետեւ պոլէնիզմը կը շփոթէ իշխանութիւնը ձեռք ձգելու իրողութիւնը՝ յեղափոխութեան հետ, այսինքն միջոցը նպատակին հետ, իր ամբողջ գործունէութիւնն ալ կ'ուզզէ իշխանութեան տիրանալու նպատակին, նկատի չառնելով ո՛չ ժամանակը, ո՛չ պարագաները և ոչ հետեանքները։ Ասոր համար է նաև որ, այսօր իսկ Սովեէթիներու ամբողջ ջանքը իշխանութիւնը պահելու կը ձգտի, լաւ գիտնալով հանդերձ որ չողիսի կրնան իրականացնել ընկերային փոփոխութիւններ։ Քաղաքական յեղափոխութիւններու պատմութենէն թելադրուած, պոլէնիզմը իշխանութեան ստանձնումը կը նկատէ միակ և իսկական նպատակը, և կ'ըմբռնէ զայն միայն զէնքի ուժով և յաղթական ըմբռստութեամբ։ Մինչդեռ, տնտեսական և ընկերային տեսակէտով, յեղափոխական կերպարանափոխութիւնները միայն արժէք ունին։ Իշխանութեան ստանձնումի ձեւը շատ քիչ բան կ'արժէ։

Մարքս կանխատեսած է որ, օրինակ, Անգլիոյ մէջ, հաւաքական սեփականափակութեան ոչժիմը կարելի է հաստատել նոյնիսկ օրինական ճամբով, ընտրութիւններու մեծամասնութեան խաղով մը։

Հարցը՝ այս ենթադրութեան ճիշտ կամ սխալ ըլլալը չէ, բայց այն պահուն, երբ այս ձեռնիկ

իրականանայ, չի դադրիր ընկերային յեղափոխութիւն ըլլալէ: Ժիւլ Կէտ գեղեցիկ կերպով կը բնորոշէ այս պարագան ըսելով: —«Յեղափոխութեան համար բոլոր միջոցները թոյլատրելի են, մէջն ըլլալով նաև օրինական միջոցները»: Ընդհակառակը, երեւակայեցէք իշխանութեան բացարձակ տիրացումը առանց հակակըոի, բո'լոր հաստատութիւններու ջնջումն ու քանդումը, բայց եթէ իր յաղթանակէն և իշխանութենէն վերջ չկրնայ նոր ընկերութիւն ստեղծել յաղթական կուսակցութիւնը, այն ատեն առաջ կուզայ քաղաքական պատերազմը, սարսափի ըրջան և բռնապետութիւն, ամէն բան վերջապէս, բայց ոչ յեղափոխութիւն:

ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹԻՒՆԸ

Պուշկինմը՝ յեղափոխութեան իմաստը վուխելով, այսինքն կարծելով յեղափոխութիւն կատարած ըլլալ՝ իշխանութիւնը ձեռք ձգելով, առանց տնտեսական հիմնական փոփոխութիւններ ստեղծելու, տրամաբանօրէն եղրակացուցած է որ՝ յեղափոխական գործն ու պարտականութիւնն է իշխանութիւնը ձեռք ձգել կարելի եղածին չափ չուտ, բռնի ուժով, և յարձակումի պատրաստ ըլլալ, չընկրկիլ ոչ մէկ վտանգի առջև և առիթներ ստեղծել կամ օկտագործել զանոնք:

Մենք՝ ընկերվարականներս, որ կը յամառինք մտածել թէ իշխանութիւնը ձեռք ձգելը, ինքն իր մէջ, ընկերային յեղափոխութիւն չէ, այլ ընդհակառակը այն շափով միայն յեղափոխութիւն կը ստեղծէ և յեղափոխութիւն կը դառնայ, որքան աշխատաւորութիւնը իշխանութեան զիկը ձեռքին մէջ առած՝ զայն կը գործածէ նոր սեփականատիրութեան եղանակ մը հաստատելու դործին, կ'եղբակացնենք որ՝ յեղափոխական ճշմարիտ պատրաստութիւնը կը կայանայ ընկերային ոչժիմի վորփոխութեան պատրաստութեան մէջ, քան թէ ուեէ ձեւով պետական հարուած ստեղծելուն։ Որով կը դպուշացնենք դործաւոր դասակարգը անզգոյչ և կանխահաս փորձերէ։ Զենք մտածեր անոր անհամբերութիւնը յուսահատութեան վերածել, կ'ըսենք իրեն։ —«Լաւ հաշուէ թէ դուն ի վիճակի՞ ես իշխանութեան տէր դառնալու, հաշուէ մանաւանդ որ պիտի կը նա իշխանութիւնը գործածել քու իսկական առաքելութիւնդ իրագործելու, ինչ որ կը կայանայ ոչ թէ հին աշխարհի վրայ տիրելուն մէջ, այլ նոր աշխարհ մը ստեղծելուն մէջ։ Զգուշացիր, որովհետեւ անժամանակ կերպով քաղաքական իշխանութիւնը ձեռք ձգելով, կը վատանդես նոյնիսկ ընկերային յեղափոխութիւնը»։

Զգուշութի՞ւն է այս, վախկոտութի՞ւն։ —Ոչ անշուշտ, պահանութիւնն է ասիկա այն նուիրա-

կան աւանդին որ մեղ յանձնած է յեղափոխական հաւատով և յոյսը :

Մենք չենք մտածեր յաւիտենականօրէն դգուշանալ փորձի ենթարկելէ այս հաւատքը, կամ անորոշ ժամանակով հեռացնել այս յոյսին իրականացումը : Ընկերվարութիւնը չպիտի սպասէ անշուշտ որ ընտրութեամբ մեծամասնութիւն շահէ Երեսփոխանական ժողովին մէջ, քաղաքական իշխանութիւնը մենք ձգելու համար : Իր նախատեսութիւններուն մէջ դուրս չի ձգեր աշխատաւորութեան հրապարակ դալը, ինչպէս եղած է 1830ին, 1848ին և 1870ին : Ընկերային յեղափոխութիւն կատարելու համար, ան չպիտի սպասէ որ արդի ընկերութիւնը այնքան մօտենայնորին, որ առանց ցնցումի կարելի ըլլայ մէկչն միւսը անցնիլ : Ընկերվարութիւնը լաւ գիտէ որ նմանօրինակ օր մը բնաւ չպիտի ներկայանայ, երկու աշխարհներու միջև միշտ խոր անջրպետ մը զորութիւն պիտի ունենայ և մէկէն միւսը անցնելու դորձին մէջ միշտ դոյցութիւն պիտի ունենայ տեսակ մը արկածախնդրութիւն : Ան լաւ գիտէ թէ արդի Եւրոպայի մէջ աշխատաւորական շարժման մը անյաջողութիւնը ի՞նչ յետադիմութիւն և ի՞նչ հակադղեցութիւն առաջ պիտի բերէ : Մանաւանդ լաւ կը ճանչնայ յաղթական բայց ամուլ շարժումներու վտանգը, որոնք յեղափոխութեան դաղափարն անդամ կը վարկարեկեն :

Այս իմաստով է որ ոռւսական պոլլեկիզմը

յեղափոխական դատին ամէնէն գէշ ծառայութիւնը մատուցած է, որովհետև իր ամենակարողութենէն և միենոյն ատեն իր անկարողութենէն հիմնական փաստեր տուած է հակառակորդներուն, առհասարակ ունէ ընկերային յեղափոխութեան հնարաւորութեան մասին:

Ըստ մեզի, յեղափոխութիւնը կ'ենթաղբէ թէ՛ միտքերու և թէ իրերու և գէպքերու պատրաստութիւն : Երբեք չպիտի կրնանք սեփականութեան նոր ոչժիմ մը հաստատել առանց բարոյական և մտաւորական քարոզութեան, որ պիտի համոզէ թէ զալիք նոր ոչժիմը կը համապատասխանէ արգարութեան, և կրնայ կարգ ու կանոնաւորութիւն ստեղծել: Կամ չպիտի կրնանք նոր ոչժիմի պահպանութիւնը ասպահովել, առանց լաւ կաղմակերպութեան մը և առանց ամբարելու այդ ոչժիմին տանող բոլոր հնարաւորութիւնները, առանց մեր թիւը շատցնելու և առանց զանոնք լաւ հիմերու վրայ կազմակերպելու, առանց ներկայ գրամատիրական կարգերու մէջ գործող գործաւորական հիմնարկութիւնները զօրացնելու և բազմացնելու, որովհետև ապագայ ընկերութիւնը անոնց վրայ պիտի հիմնուի: Օրինակ մը տալու համար, ըսեմ որ արտադրութեան և աշխատանքի ապագայ ոչժիմը՝ գոնէ իր սկիզբի չըջանին, ոչնախիքաները պիտի ունենայ իբրև հիմ: Մատակարարութեան և բաշխումի աշխատանքը պիտի հիմնուի համագործակցականներու վրայ:

Արդ, եթէ այս հիմերը բաւական զարգացած և
հաստատուն չեն, հրամանադրերով կարելի է ըն-
կերային փոփոխութիւն հռչակել, բայց իրակա-
նին մէջ կարելի չէ այդ փոփոխութիւնը գործա-
դրել: Աշխատաւորութիւնը, թէև իշխանութեան
տէր, երկար ըրջան մը պիտի մնայ քառսի մէջ.
պէտք պիտի ըլլայ՝ երկար տարիներ բռնապե-
տութեան սիստէմ մը պահել, որովհետև անխու-
սափելի է տիքտատուրայի հաստատութիւնը, երբ
իշխանութիւն մը ձեռք կը ձգուի կանխահասօրէն,
առանց դէպքերու պատրաստութեան ձախողութիւ-
նը: Բռնապետութիւնը և ճնշումը պահելով հան-
դերձ, պէտք պիտի ըլլայ աստիճանական դիջում-
ներով հասնիլ դրամատիրական այն կարգերուն,
որոնց քանդումին համար յեղափոխութիւն կա-
տարուած էր: Պոլչեփամը լաւ գիտէ այս պատ-
մութիւնը կը կարծենք. մենք ալ գիտենք և ասոր
համար է որ չենք ուզեր վերսկսիլ:

ՊՈԼՃԵՒԻՒԶՄԻ ՍԽԱԼՆԵՐՈՒԻՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

Ինչպէս պոլչեփամը, ընկերվարութեան
մտածողութեան մէջ մեծցած ու ապրած այս մար-
դիկը, անգիտացած են յեղափոխութեան նախա-
պատրաստական աշխատանքի ընկերային հանգա-

մանքը : Սիսալը այնքան տարօրինակ է որ , դժուար կ'երևան պատճառները : Սակայն պէտք է փնտռել զանոնք :

Ըստ արդէն որ պոլշեիկներու մտքին մէջ չփոթութիւն մը կայ քաղաքական յեղափոխութեան — որուն յաջողութեան համար կը բաւէ բռնի ուժով իշխանութիւն ձեռք ձգել , — և ընկերային յեղափոխութեան միջն : ԺԹ . դարու Ֆրանսան , մասնաւորաբար Փարիզն է որ յեղափոխութեան նախընթացն ու օրինակը տուած է : Այս առասպելական յիշատակները ազգած են պոլշեիկներու մտքին և մանաւանդ երեակայութեան վրայ : Անոնցմէ վրիպած է այն իրողութիւնը որ , Փարիզի ժողովուրդին յաղթական ըմբռստութիւնները իրրեւ նշանակչու և իրրեւ արդիւնք ունէին միայն քաղաքական փոփոխութիւններ : Միայն Համայնքի շարժումն էր որ տարբեք հանդամանք մը կը ներկայացնէր , որովհետեւ ան զեկավարուած էր ընկերվարականներէ և ընկերվարական ուղղութիւն մը ունէր : Բայց ճիշտ անոր համար որ նախնական պատրաստութիւն կատարուած չէր , ան չյաջողեցաւ ո'չ ընկերային փոփոխութիւն ստեղծելու և ոչ ալ նոյնիսկ իշխանութիւնը պահպանելու . ընդհակառակը իրրեւ հետևանք ունեցաւ յետադիմութիւն և զապումներ : Այս դասը պէտք էր մտքի մէջ լաւ պահել :

Պոլշեիկներու սխալը և մտքի չփոթութիւնը բացարբելու համար , ամէն բանէ առաջ

կը կարծեմ որ պէտք է պատկերացնել իրենց պետերու և տեսաբաններու իսկական կեանքը : Անոնք, դրեթէ բոլորը, աքսորի մէջ ապրած են, խզած իրենց յարաբերութիւնը այն միջավայրին հետ զոր կ'ուղէին կերպարանավորին, գաղտնի և կեդրոնացած աշխատանքով մը կրանուած, յաջութեան համար իրենց յոյսը կրնային դնել միայն իրենց յանդգնութեան վրայ : Այս պայմաններուն մէջ, անոնք դիւրութեամբ պէտք է պատկերացուցած ըլլան յեղափոխութիւնը իրեւ տեսակ մը մէնամարտ՝ իրենց և ցարական բռնապետութեան միջև, և թէ այս վերջինին տապալումով, դրամատիկական կարգերն ալ իրենց կարգին պիտի վլուգումի ենթարկուէին մէկ հարուածով և պիտի մնար լերկ, ազատ և կոյս հող մը՝ նոր ընկերութիւնը կառուցանելու համար : Իրենց այս տպաւորութիւնները ընդհանրացնելով, անոնք հետեւալ տեսական սկզբունքները դրած են .— իշխանութիւնը ձեռք ձգել՝ իրենց ուժն ու կամքը ծայրագոյն չափով պրկած կարգ մը անձերու միջոցով . իշխանութիւնը ձեռք ձգել՝ քանդելու համար տիրող ընկերային ոչժիմը և քաղաքական հիմնարկութիւնները . իշխանութիւնը ձեռք ձգելը իր մէջ կը բովանդակէ ամբողջովին ընկերային յեղափոխութիւնը :

Անոնք չէին կրնար անգիտանալ անշուշտ որ, ազգի մը ընկերային և տնտեսական կերպարանափոխութիւնը դանդաղ և գժուարին աշխատանքի

մը արդիւնքը միայն կընայ ըլլալ: Մինչդեռ մենք,
ընկերովարականներս, կը հաւատանք որ այս աշ-
խատանքը պէտք է պատրաստուի իշխանութիւնը
ձեռք ձգելէ առաջ, թէ աշխատաւրութիւնը այն
ատեն միայն պիտի ձեռնարկէ իշխանութիւնը
ձեռք ձգելու՝ երբ այդ նախապատրաստական աշ-
խատանքը բաւական յառաջացած և հաստատուն
է, յեղափոխութեան յաջողութեան լուրջ հաւաս-
տիքներ ներկայացնելու չափ: Պոլշևիկները կը
մտածեն, իրենց երկրին մէջ իսկ կատարած
փորձերով որ, սպասելը անօգուտ է և թէ իշ-
խանութիւնը ձեռք ձգելէ առաջ ոչ մէկ աշխա-
տանք հնարաւոր է, և թէ՛ նոր ընկերութիւնը հաս-
տատելու և թէ յեղափոխական նախապատրաս-
տական աշխատանքներն իսկ կատարելու անհրա-
ժեշտ պայմանը՝ տիրող կարգերու վլուզումը և
աշխատաւրութեան տիքտատուրայի հաստա-
տումն է:

Ցարական Ռուսիոյ հանդէպ անոնք թերեւս
իրաւունք ունէին. թերես անհրաժեշտ էր ունէ
ճիզ փորձելէ առաջ աւատական կարգերու բռնու-
թեան ջնջումը: Ջեմ ուզեր այս խնդիրը վէճի
նիւթ գարձնել, միայն ցոյց կուտամ որ Ռուսիոյ
պատմական մասնաւոր պայմանները և ոռւս
կարգ մը տարագիրներու հոգերանական պայման-
ները եղած են ծագումն ու հիմք պոլշևիկներու
այս տեսարանութեան:

Բայց Եւրոպայի մնացեալ մասերուն, մաս-

նաւորարար Արեմտեան Եւրոպայի մէջ, քաղաքա-
կան յեղափոխութիւնները լրացուցած են արդէն
իրենց իսկական գործը: Ժառամագական և աւա-
տական դրութիւնները արդէն վերցած են և աշ-
խատաւորութիւնը միջոցներ ունի գործելու այդ
երկիրներուն մէջ, և իր գործունէութիւնը սահ-
մանափակուած է միայն իր կամքով: Ան պէտք
չունի իշխանութիւնը ձեռք ձգելու օրուան
սպասելու, իր յեղափոխութիւնը պատրաստելու
համար: Իսկ երբ իշխանութիւնը ձեռք ձգէ,
չի կրնար միայն դէպքերու արտաքին երեսյթը
փրկել, ինչպէս Ռուսիոյ մէջ, այլ պարտաւոր-
ուած է ընկերային յեղափոխութիւնը գործադրել:

ՀԱՄԱՅՆԱՎԱՐՆԵՐՈՒԽ ՍԻԱԼԻՆ ՀԵՏԵՒԱՆՔՆԵՐԸ

Այս հականառութիւնը թերեւ շատերուն
մտքի խաղ մը միայն թուի, բայց կը սխալին:
Տեսութիւնը միշտ կ'աղղէ գործունէութեան
վրայ: Երկու հոսանքներու տեսական տարրերու-
թիւններուն վրայ այսքան չպիտի երկարէի, եթէ
համոզուած չըլլայի որ այս տարրերութիւնն է
պատճառը ամենօրեայ պայքարներուն և գործնա-
կան աշխատանքներու մէջ երևան եկած վէճքրուն:
Այն գաղափարը թէ՝ իշխանութիւնը ձեռք ձգելը
իր մէջ լիովին կը բովանդակէ յեղափոխութիւնը,

պոլշեիկները համոզած է որ իշխանութեան տէր զառնալը կարելի է միայն ու միայն ըմբոստութեամբ և քաղաքային պատերազմով։ Այն զաղափարը թէ իշխանութեան տէր դառնալը բաւարար պարման է ընկերային յեղափոխութեան, պոլշեւիկները մղած է անորոշ ժամանակով երկարաձգել բռնութիւնն ու տիքտատուրան։ Այն գաղափարը թէ յեղափոխական ճշմարիտ պատրաստութիւնը կը կայանայ միշտ զինուած մնալուն մէջ, որպէսզի ըմբոստութեամբ կարելի ըլլայ տէր զառնալ իշխանութեան, պոլշեիկները մղած է իրենց կուսակցութեան կազմակերպութիւնն ու քարոզութիւնը ձեւորելու դաւադիր և գաղտնի կազմակերպութիւններու առասպելական կաղպարին վրայ։

Թէ՛ մեզի և թէ՛ պոլշեիկներոն համար, կուսակցութեան կազմակերպական սխաէմը կը համապատասխանէ յեղափոխութեան գաղափարի ըմբռնումին։ Ընկերվարական կուսակցութիւնը ուրեմն իր դռները լայնօրէն և ազատօրէն բանալով, կը ջանայ նոյնանալ ամբողջ աշխատաւոր դասակարգին, և յստոյ ամբողջ մարդկութեան հետ, երբ իր տիրապետութենէն ետք անհետանան դասակարգերը։ Համայնավար կուսակցութիւնը կ'աշխատի ո՛չ թէ ընդդրկել ամբողջ գործաւորութիւնը, զոր կ'արհամարհէ, այլ զանը անոր մէջէն պայքարի խումբ մը, միշտ զօրաշարժի են-

Թարկուած, ըմբոստութեան համար պատրաս-
տուած արհեստով բանակ մը:

Ընկերվարական կուսակցութիւնը չընդունիր
հեղինակութեան և նուիրապետութեան որևէ
սկզբունք. իր գործունէութիւնը կ'առաջնորդուի
իր անդամներու հրապարակով կատարած վիճա-
բանութեանց արդիւնքը եղող որոշումներով: Իր
բոլոր անդամներուն կը պարտադրէ այդ որո-
շումները. բայց կուսակցութենէն ներս կ'ընդունի
մտածումի, քննադատութեան ազատութիւնը:
Համայնավար «միլիս»ը զինուորական կարգապա-
հութեան ևնթարկուած է. որոշումը վերէն կու-
դայ և աստիճանաբար կ'իջնէ վար. արդիւնած է
մտածումի ունէ ազատութիւն, որովհետեւ այդ
ազատութիւնը պիտի վնասէր կռուող խումբերու-
միատարբութեան: Բոլոր անդամները կրաւորա-
կան հնագանդութեան դատապարտուած են: Ու
այս բոլորը կը դառնան բնական ու նոյնիսկ ան-
հրաժաշտ՝ երբ նպատակը կ'ընդունուի: Երբեմն
Համայնավարները կը յայտարարեն թէ՝ պիտի
թուցնեն կեդրոնացման կապերը. բայց չեն ըներ,
որովհետեւ չեն կրնար ընել, առանց հրաժարելու
իրենց սկզբունքն: Անոնք զինուորական ատեանի
կը յանձնեն, ինչպէս առաջին օրը, իրենց շարքե-
րէն ներս եղած որևէ «մասնակի գործունէու-
թիւն»:

Ընկերվարական կուսակցութիւնը, որուն նպա-

տակն է ամբողջ աշխատաւորութիւնը ընդգրկել, կը ձգտի աշխատաւորական միութեան:

Համայնավարները միշտ գործաւորներու մէջ բաժանում կը ստեղծեն, ոչ միայն անոր համար որ իրենց խումբերը գոյութիւն ունեցող կազմակերպութիւններէն առաջ եկած են, այլ որովհետև անոնք փոքրամասնութեան չեն հանդուրժեր:

Ընկերվարական կուսակցութիւնը հրապարակով կը զործէ . իր բոլոր ծրագիրները և բաղձանքները արեւի պէս պայծառ են : Համայնավարութիւնը՝ բօմանթիք դաւադրութեան մը մշուշին տակ կը ծածկէ ոչ թէ իր վարդապետութիւնը, այլ իր նկատումները և խումբերը : Իր քարոզութիւնը քանի մը պետերու գաղտնի ծրագրին ենթակայ է : Ընկերվար կուսակցութիւնը կը գաստիարակէ իր անդամները ըստ այն յեղափոխական առաքելութեան, զոր աշխատաւորութիւնը պէտք է ունենայ . ան կ'աշխատի աշխատաւորութեան դիտակցութեան առջև բարձրացնել իր գերը . պատշաճեցնել զինքը այն աշխատանքին, զոր պատմութեան մէջ չտեսնուած ընկերային յեղափոխութիւնը կը պարտագրէ . կը ջանայ իր անդամներէն իւրաքանչիւրը արդի ընկերութեան մէջ գարձնել ապագայ ընկերութեան կենդանի բջիջը : Համայնավարութիւնը իր մարդոց մօտ կ'աշխատի յանդզնութեան և յարձակումի ողին վառ պահել, իրրև թէ միշտ յարձակումի նախօրեակին գտնուէր : Իր քարոզութիւնը չի դաստիարակեր, չի բարձրացներ, այլ

կը իսանդավառէ , կը գրդոէ և կը գերազրդոէ : Ան
կը ջանայ զինովութեան և մոլիուանդութեան պէս
բռնութեան , կասկածի և քէնի զզացումներ ար-
թնցնել , զգացումներ՝ որոնք ուղղուած չեն միայն
դասակարգի թշնամիներուն դէմ , այլ մասնաւո-
րաբար կարծեն ընկերվարութեան դէմ :

Ահաւասիկ թէ ինչպէս յեղափոխական դազա-
փարի իրենց ըմբռնումէն կը հետեւին համայնա-
վարներու կաղմակերպական և քարոզութեան սիս-
տեմը :

ՀԱՄԱՅՆԱՎԱՐՈՒԹԵԱՆ ՍԽԱԼԻՆ

ՈՒՐԻՇ ՀԵՏԵԽԱՆՔՆԵՐԸ

Քաղաքական կուսակցութիւններու կեանքը ,
ինչպէս համայնավարներու նոյնպէս մերինը , կ'ե-
քեայ ամենօրեայ դէպքերու ընթացքին , վարդապե-
տութենէն գործի փոխուելու ատեն : Դէպքերը ա-
մէն օր անոնց կը պարտադրեն որոշում մը , դիրք
մը : Իրենց այդ որոշումներուն և ընթացքին ամ-
բողջութիւնն է որ հանրային կարծիքին առջե կը
մարմնաւորէ իր կուսակցութիւնը : Արդի ժամա-
նակներու դժուարութիններուն և հարցերուն առ-
ջե , ի՞նչ է պոլչեկներու գործնական վերաբե-
րումը : Այդ դիրքը միշտ առաջնորդուած է այն

երկու սկզբունքներէն որ յիշեցի քանի մը անդամ -
-քաղաքական իշխանութեան բռնի տիրացումը յե-
ղափոխութեան միակ նպատակն է . երկրորդ՝ իշ-
խանութեան տէր դառնալէ առաջ՝ ներկայ բնկե-
րութեան մէջ աշխատաւորութեան նպաստաւոր
ոչ մէկ փոփոխութիւն կարելի է : Այս սկզբունք-
ներու հիման վրայ, համայնավարները ոչ թէ
անտարբեր են, այլ թշնամի դրամատիրական կար-
գերու մէջ, ամէն տեսակ բարենորոգումներու :

Մեզի համար, յեղափոխութեան և բարենո-
րոգումներու երկութական հակասութեան խնդի-
րը շատոնց լուծուած է : Մեզի համար, բարենորո-
գումները յեղափոխական նախապատրաստու-
թեան աշխատանքներ են : Արդարեւ անոնք կ'արա-
գացնեն ներկայ ընկերութեան բարեշրջումը մին-
չև այն օրը երբ յեղափոխութեան գործը տեղի
պիտի ունենայ. անոնք ոչ միայն աշխատաւորու-
թեան պայմանները և կենցաղը կը բարելաւեն, այլ
նաև իր կազմակերպական ոյժը, իր խումբելուն
տարածման և զարգացման կարողութիւնը, մէկ
խօսքով, իր յեղափոխական ընդունակութիւնը կը
բարձրացնեն. անոնք «Ճերձեցման հանգրուան-
ներ» են ընկերային փոփոխութեան :

Ընդհակառակը, երբ պոլեմիկներուն պէս
ամբողջ յեղափոխութեան նիւթը իշխանութեան
տիրացումը հասկցուի, երբ յայտարարուի թէ ա-
ռանց իշխանութեան ոչ մէկ յեղափոխական պատ-
րաստութիւն հնարաւոր է, այն ատեն, արդա-

րեւ արդի ընկերութեան մէջ բարեկարգիչ որևէ ճիղ անխուսափելիօրէն կը գառնայ յուսահատեցուցիչ և նոյնիսկ ամէնէն վտանգաւոր խարեբայութիւնը : Որովհետեւ շատ պարզ է որ ոչ մէկ բարեկարգութիւն մէկ ժամ իսկ չի կրնար փութացնել իշխանութեան բոնի տիրացման վայրկեանը ; Նոյնիսկ, թերևս աւելի լաւ է իր հետ ունենալ թշուառութեան և ըմբոստութեան մէջ եղող աշխատաւութիւն մը, անոր հետ միասին իշխանութիւնը ձեռք ձերելու համար : Թերևս արդի ընկերութեան կարդ մը բարեփոխութիւններուն ստեղծած բարեկեցութիւնը աննպաստ է այն յուսահատե մեծ շարժումներուն համար, որոնց վրայ յոյս գրած է պոլլեիզմը :

Ահաւասիկ վարդապետութեան ամէնէն ծառ նոր հետեանքները, որոնք ամէն օր կը յայտնուին քարոզութեան, ճառերու, թերթի յօդուածներու և քուէներու ձեմին տակ : Աևէ բարեկարգութիւն ընկերվարութիւնը եռանդով կը պաշտպանէ, որովհետեւ կը բարելաւէ գործաւորին պայմանները և կը պատրաստէ ներկայ ոչժիմը՝ ընդունելու ընկերային փոփոխութիւնը : Քաղքենի ժողովրդավար կարգ մը կուսակցութիւններ կրնան մեղի պէս նալաստաւոր դիրք ունենալ այս ինդրին հանդէպ, որովհետեւ բարեկարգութիւնը իրենց արդարութեան ըմբոնումին կը համապատասխանէ : Պոլչնիզմը սակայն, սկեպտիկ, անտարբեր և նոյնիսկ թշնամի է : Վարդապետական տարբերութիւնները

կ'արդիլնն գործակցութեան կարելիութիւնները։
 Նոյնն է նաև ներկայ ընկերութեան մէջ տես-
 նուած տաղնապներուն հանդէպ։ Դրամատիբու-
 թիւնը, որ շարունակ կը փոխուի, այսօր երկու
 կարդի փոփոխութիւններու ևնթակայ է, որոնք
 զինքը տակնուվրայ կ'ընեն և իր ուղղութիւնը
 կորսնցնել կուտան աղգերու միջն նախապատե-
 րագմեան տնտեսական յարաբերութիւններու փո-
 փոխութիւնը և ճարտարուեստի արտադրութեան
 ձևերու փոփոխութիւնը։ Մեր և պոլսկիկներու
 վարդապետական տարբերութիւնները կը ճշգեն
 նաև այս կարդի խնդիրներուն հանդէպ մեր գործ-
 նական ընդդիմութիւնը և մեր ու անոնց դիրքերուն
 տարբերութիւնը։

ՀԱՄԱՅՆԱՎԱՐՆԵՐՈՒ ԴԻՐՔԸ

ՆՈՐԱԳՈՅՑՆ ՀԱՐՑԵՐՈՒ ՀԱՆԴԻՊ

Դրամատիբական ընկերութեան տաղնապնե-
 րուն հանդէպ – տնտեսական, ելմտական, դրա-
 մական – համայնավարութեան և ընկերվարու-
 թեան տարբեր դիրքերը հետեւանք են յեղափոխու-
 թեան մասին իրենց ունեցած ըմբռնումներու տար-
 բերութեան։

Ծնկերվարութիւնը գիտէ և կը յանձնարաբէ

որ այս տաղնապները, կապուած ըլլալով ոչժիմի
արտադրութեան ու բաշխումի սիստեմին, ոչ մէկ
բաւարար լուծում չեն կրնար գտնել: Այսուհան-
գերձ ան կ'առաջարկէ ժամանակաւոր և մասնակի
դարմաններ, իր մտածումէն ներչնչուած և դէ-
պի իր լուծման եղանակը առաջնորդող: Այս ըն-
թացքով ան կը գիտակցի թէ յեղափոխութիւն
կը պատրաստէ: Նախ նիւթականօրէն ներկայ քառ-
սին մէջ ընկերվարական կարգերու տեղ պատրաս-
տելով. յետոյ, քաղաքականօրէն և բարոյականօ-
րէն ապացուցանելով որ՝ ընկերվարութիւնը կարգն
իսկ է և թէ ընկերվարական ուղղութեան մէջ
միայն պէտք է փնտռել ամէնէն վստահելի դարմա-
նի ձևերը:

Մէնք իրաւունք ունինք և տրամաբանական
ենք մենք մեզի հետ, եթէ յեղափոխութիւնը ըլ-
փոթուի նոր կարգերու հաստատութեան հետ:

Բայց եթէ յեղափոխութիւնը ամէն բանէ ա-
ռաջ իշխանութիւնը բոնի ձեռք անցընելուն մէջ կը
կայանայ, համայնավարները իրաւունք ունին, ա-
նոնք տրամաբանական կ'ըլլան իրենք իրենց հետ,
եթէ աւելի սաստկացնեն տաղնապը, փոխանակ
մեզմելու: Որովհետեւ, որևէ ընկերային տաղնապ
կը գարգացնէ միտքերու ընդհանուր չփոթը, դասա
կարգերու մէջ նոր բաղխումներ և նոր բաժանում-
ներ կը ստեղծէ, առաջ կը բերէ նոր հարստութիւն-
ներու գայթակղութիւնը և նոր թշուառութիւննե-
րու ըմբռստութիւնը, և այսպէսով նպաստաւոր

պայմաններ կը ստեղծէ ոչ թէ ընկերային վոկուխու
թիւններու, այլ ազստամբութեամբ իշխանութիւն
ձեռք ձգելու։ Համայնավարներու գործելու եղա-
նակը պիտի ըլլայ ուրեմն անհրաժեշտօրէն փշել
կրակը, հրահրել, աշխատաւորական դանդուածը
յեղափոխական բարեխառնութեան բերելու հա-
մար։

Օրինակ մը կրնայ պարզել մտածումս ...
Նկատի առնենք մեր և համայնավարներու
գիրքը Ֆրանսայի դրամական տաղնապի խնդրին
մէջ։ Մենք առաջարկեցինք դրամագլուի վրայ
տուրք, որ մեր կարծիքով աստիճանաբար պիտի
փրկէր կացութիւնը։ Մենք դիտակցութիւն ունէինք
խորապէս հաւատարիմ մնացած ըլլալու յեղափո-
խական գաղափարին։ Մենք կը հաւատայինք ծա-
ռայել յեղափոխութեան և պատրաստել զայն, ցոյց
տալով որ ընկերվարական վարդապետութիւնն ու
կարգապահութիւնը, կրնային ներչնչել արդի խն-
դիրներուն հանդէպ ամէնէն օգտակար և արդար
լուծման եղանակները, վարժեցնելով հասարակու-
թիւնը կարգ մը գործերու և բառերու յանդզնու-
թեան, և սորվեցնելով անոր հաւաքական շահը գե-
րադասել՝ մտանաւոր չահերու գումարէն։ Մէկ
կողմէ մենք կը խորհէինք որ դրամի անկումը գոր-
ծաւոր և միջին գասակարգը պիտի մատնէր թշուա-
ռութեան, առանց տկարացնելու մեծ դրամատէր-
ները, ինչպէս ցոյց տուած է Գերմանիոյ օրինակը,
և միւս կողմէ կ'ընդունինք որ այս թշուառութենէն

ու քառոսէն կարելի պիտի ըլլար պետական հարւած մը առաջ բերել, բայց կը հաւատայինք որ երբե՛ք ընկերային փոփոխութիւն կարելի չպիտի ըլլար կատարել:

Ահաւասիկ մեր ընթացքը, ներշնչուած մեր յեղափոխական ըմբունումէն: Կրնայի հատուցում՝ ներու խնդիրն ալ յիշել: Ի՞նչ ըրին համայնավար-ները, ի հարկէ մեղ ամբաստանեցին իբր քաղքե-նիութեան ծառայողներ և փրկիչներ: Ասկէ անդին ոչ մէկ բան ըրին: Անոնք սպասեցին, գր-դուելով լաւագոյն ձեռով աշխատաւորութեան թշ-ւառութիւնն ու համբերութիւնը և փորձեցին ըմբուստութիւն պատրաստել, զրամի անկման, գի-ներու բարձրացման և անզործութեան տաղնապին հետեանքով: Այս ըմբուստութիւնը բարերար կրնայ ըլլալ, եթէ կարենայ առաջնորդել աշխատա-ւորութիւնը իր պետութեան հաստատման կամ ա-ւելի ուժեղ կազմակերպման մը իր շարքերուն, իսո-կական պայքարի համար: Բայց այդ ըմբուստու-թիւնը կը դառնայ ամուլ և նոյնիսկ վնասակար, եթէ սպասի յարձակման ժամու սպասման մէջ, յարձակում՝ որուն նոյնիսկ անորոշ յաղթութենէն յետոյ աշխատաւորութեան պիտի պարզեէր խաբ-կանք կամ յեղափոխութեան խարէութիւնը:

Նոյն պատճառներուն իբրև հետեանք, երկու կուսակցութեանց միջև նոյն զիրքի տարբերու-թիւնը կայ ազգերու միջև եղած տաղնապներուն, պատերազմի և խաղաղութեան հարցերուն հան-

ղէպ: Եթէ յեղափոխութիւնը ընկերային փոփոխութիւն կը նշանակէ, պատերազմը իր ամէնչն վըտանգաւոր թշնամին է, որովհետեւ տակնուվրայլընէ անտեսական յարաբերութիւնները, հարստութիւնները կը փնտացնէ, աշխատաւորութիւնը կ'ամրաբոյացնէ և կը բաժնէ, քաղքենիութեան նիւթական և բարոյական ուժը կը բաղմապատկէ, վերջապէս ամէն տեսակէտով ներկայ ընկերութեան յետադիմութիւնը կը պատրաստէ: Բայց եթէ յեղափոխութիւնը՝ ըմբռոստութիւն կը նշանակէ, այն ատեն պատերազմը իր զինակիցն է, որովհետեւ կը շատցնէ ըմբռոստութեան առիթները: Համայնակարութիւնը կը ձգտի յեղափոխական օրը պատրաստել ընդհանուր տագնապի և համայնատարած շրմոթութեան մէջ

Արդ, պատերազմը կը պատրաստէ այդ մթնութութը: Քաղաքացիական պատերազմը՝ որուն վրայ յոյս կը դնէ համայնավարութիւնը, կրնայ ծնիւ աղղերութէ՛ յաղթանակէն թէ՛ պարտութենէն:

Ասկէ կը հետեւ որ ընկերվարութիւնը կ'աշխատի ամէն տեղ խաղաղութեան համար, նոյնիսկ դրամատիբական կարգերու մէջ կատարուած խաղաղութեան ճիգերուն ուժ կուտայ, մինչդեռ համայնավարութիւնը ամէն կողմ պատերազմ կը հրահրէ: Զարմանալի արտառողութեամբ մը, անթէ՛ կ'աշխատի Եւրոպայի աշխատաւորութեան մէջ աղղային պաշտպանութեան դաղափարը քանդել, և թէ միւս կողմէ ժողովուրդներու, ցեղերու և կը-

բօնքներու մէջ պատերազմի առիթները շատցնել։
շահագործելով ազգայնականութիւնը և մոլեռան-
դութիւնը։ Ազգային պաշտպանութեան դէմ իր ը-
րած քարողութիւնը կը նպաստէ ներքին տաղ-
նապներուն, մինչդեռ ազգայնական քարողութիւնը
արտաքին կոփեներու պատճառներ կը ստեղծէ։ Այ-
քարողութիւնը երկու ճակատներու վրայ ալ իր
դէմը կը գտնէ ընկերվարութիւնը, որ կ'ընդունէ
անարդար կերպով յարձակման ենթարկուած ադ-
դերու ինքնապաշտպանութեան իրաւունքը և միւս
կողմէ կը ջանայ Եւրոպայի և աշխարհի միւս մա-
սերուն մէջ պատերազմի սպառնալիքները և պատ-
ճառները վերցնել մէջտեղէն։

Հաստատենք որ այս գետնին վրայ ալ, հա-
մայնավարութիւնը կը միանայ քաղաքական յեղա-
փոխութիւններու պատճական աւանդութեան։ 1792-
ժիրոնտէններուն պէս՝ որոնց դէմ էր Ռուսէսփիէռ։
կամ 1830ի հանրապետականներուն պէս, ան կը
հաւատայ, պատերազմի յեղափոխական առաջե-
նութեան։ Ան կը հաւատայ դէնքի ոյժին, ոչ միայն
րոնապետութիւնները փշրելու և ճնշուած ազգերը
ազատագրելու համար, այլ արատելու աշխա-
տաւորութիւնը դրամագլուխ շահագործումէն։ Յի-
շենք թէ ինչպէս ժոռէս իրաւունք կուտար Ռուսէս-
փիէռի Պրիսոյի հետ իր ճակատագրական բա-
նապէճին մէջ։ կամ թէ ինչպէս 1914ի պատերազմը
եկաւ ամենամեծ հերքումը տալու անոնց՝ որոնք կը

Հաւատոային տակաւին Պրիսոյի, իտկար Քինէի և
Վելքոր Հիւկոյի «մեծ խարկանք»ին :

ՈՒԺԻՆ ՎԱՐԱԿՈՒՄԸ

Բնկերվարութեան արմատէն ծաղում առնելով՝
աղուշեիզմը աստիճանաբար հեռացած է անկէ : Ես
ցոյց տուի թէ ի՞նչ է երկուքին տարբերութիւնը և
մ'ւրկէ առաջ եկած է : Պատճառները աշխատեցայ
բացարել և յետոյ ջանացի հետեւութիւններ հա-
նել :

Ցոյց տուի թէ ինչպէս զուտ վարդապետա-
կան տարակարծութիւնները, յեղափոխութեան
ըմբռման և իշխանութեան բռնի տիրացման արժէ-
քին մասին, երեւան կը բերեն ամենօրեայ գործերու
տարրերութիւնները և կը ճշդեն կուսակցութիւն-
ներու գրեթէ անհաշտելի տեսակէտնները :

Պարզեցի որ մեր տնտեսական տարակարծու-
թիւններու իրրե անհրաժեշտ հետեւութիւն, մենք
աղուշեիկներու հետ համաձայն չենք, օր. կու-
սակցութիւններու կազմակերպական հարցին, բա-
նորոգութիւններու (ոչ ֆորմ) արգիւնաւորութեան
գրամատիրական կարգերու քաղաքական և ընկե-
րային տագնաապներուն և պատերազմի ու խաղա-
զութեան խնդիրներուն մէջ :

Եղբակացնելու համար կ'ուզեմ աւեցնել -թէև

ծանր ըլլայ դիտողութիւնը, - որ այս տարակարձութիւնները՝ միայն մեր և անոնց միջև գործակցութեան մը հնարաւորութիւնները չէ միայն որ շատ գժուարին դարձուցած են, այլ ըստեղծած են երկու կուսակցութեանց միջև դաշտական և բարչյական անհաշտելիութիւն մը:

Երբ իրարու քով բերեմ վերը յիշած բոլոր բառերս, կ'ունենամ, զինուորական նուիրատետութիւն և կարգապահութիւն, մշտնշենական գործաշարժ հարուածող խումբի մը, քաղաքային, կրօնական և ցեղային ատելութիւններու բորբոքում, ներքին, արտաքին և գաղթային պատերազմ : Ամէն կողմ կոչ՝ բոնութեան և հաւատք՝ բոնի ուժի վրայ :

Ընկերվարութեան համար, բոնութիւն և ուժծայրայեղ և բացառիկ միջոցներ են, որոնցմէ պիտի զգուշանալ, և կամ անոնց գործածութիւնը պիտի սահմանափակել : Պոլչեիզմի համար, ճնշուածաշխատաւորութեան աղատագրման միակ միջոցներն են անոնք :

Արդ, ուժի գաղափարը սահմանափակում չի ճանչար : Այն պահուն երբ այդ գաղափարը կուսակցութեան մը և կամ պետութեան մը քաղաքականութեան մէջ տեղ կը դրաւէ, դանոնք կը կլանէ ամբողջութեամբ : Մանաւանդ, երբ իրը քաղքենի կամ աւելորդ արհամարհուին իրաւունքի, Արդարութեան, Ազատութեան և Մարդկային Եղբայրութեան պէս գաղափարներ, որոնք կընային խոչ-

ընդում կամ պատճել հանդիսանալ ուժի դործածութեան չափազանցութիւններու դէմ :

Պատմութիւնը մեղի սորվեցուցած է ուժի պաշտամունքին և անոր շռայլօրէն դործածման արդիւնքները : Ծատ օրինակներ գիտենք անկէ . ինչպէս գիտենք նաև անոր առածները : Մենք սակայն երբեք չպիտի ընդունինք որ , «նպատակը կ'արդարացնէ միջոցները» , թէ նպատակն է միակ էականը : Մենք կը տառապինք , տեսնելով մարդիկ , որոնք ընկերվարական եղած են և կ'որդեգրեն Նափուէոնի մը կամ Պիգմարքի մը տեսութիւնները , ազատ՝ բարոյական ամէն պարտականութենէ , բաւ է որ իրենց ուժն ու կամքը ձգուի նը-պատակին :

Մենք կը տառապինք տեսնելով թէ ի՞նչպէս մարդիկ կը յարձակին սպասիկ աղդի մը - ինչպիսին է Վրաստանը - ազատութեան վրայ և դայն կը պահէն իրենց թաթին տակ : Մենք կը տառապինք լսելով անոնցմէ՝ խարերայութեան և խարդախութեան արդարացումը : Մենք կը տառապինք , գիտնալով աշխատաւորութեան մէջ անոնց արթնցուցած զգացումները . և րկերեսութիւն , մատնութիւն ատելութիւն , զրպարտութիւն : Մեր աչքին՝ աշխատաւորութեան այս անկումը չի գարմաներ հակառակորդէն չահուած անցողակի ուեէ առաւելութիւն կամ քարոզութեան ուեէ պատշաճութիւն :

Մենք կը յիշենք Կէտի խօսքը . «Ինչպէս ու պիտի

կրնանք շինել նոր ընկերութիւնը, եթէ յաղթա-
նակի օրը դուք փճացուցած ըլլաք արդէն մարդ-
կային ատաղձը :

Ահաւասիկ ո՞ւր կ'առաջնորդէ ուժի, այսինքն
յաջողութեան վրայ հիմնուած հաւատք մը, կամ
ու՞ր կ'առաջնորդէ մարդոց, դործերու և միջոցնե-
րու բարոյականութեան հանդէպ սնուցուած ան-
տարբերութիւնը :

Պոլչեփմի պատմութեան մէջ կը տես-
նենք մարդիկ, անձնապէս անքննազատելի,
որոնք կը ներեն և թոյլ կուտան իրենց շուրջը ա-
մենայոռի վատութիւններ, որովհետև ըստ իրենց,
դատին յաջողութիւնը կը պահանջէ այդ ներողա-
մտութիւնը: Կը տեսնենք անձեր, իրենց անձնա-
կան կեանքին մէջ հաւանաբար բարի և զգայուն,
որոնք ինքնապաշտպանութիւնը և վրէժը կը հաս-
ցընեն ամէնէն զարհութելի անդթութիւններու և կը
յամարին պահել այս անդթութիւնը, հակառակ
արդարացուցիչ պատճառներու չգոյութեան, կամ,
կը հալածեն անդէն և զինաթափ հակառակորդներ,
մինչև խողխողում, այսպէս արատաւորելով աշ-
խաւորական մեծ յաղթանակներուն առաջինը,
սարսափի և արիւնի արատներով:

Մեր հրապարակային ժողովներուն մէջ կըբ-
նանք հաստատել աշխատաւորութեան և ընկերվա-
րութեան հասցուցած վնասները: Բայց ոչ ոք կըբ-
նայ չափել այն յապաղումը զոր պոլչեփմը պատ-

ճառած է աշխատաւորութեան վերջնական աղաւագութեան զործին :

Այլևս պոլչեիցմէն կախում չունի իր հասցուցած վնասին դարմանումը : Այդ վնասը այլևս անդարմանելի է : Իրմէ կախում ունի միայն աւելի ևս չխորացնել զայն : Իրմէ և միայն իրմէ կախում ունի, որպէսզի զործաւոր դասակարդը վերստանայ դէպի յաղթանակ իր գնացքին ուժն ու թափը : Իր սիսակները ճանչնալու պայծառատեսութիւնը պիտի ունենա՞յ : Իր զործերէն է որ պիտի դատենք զինքը :

—○—

Դիմք

Ֆրանսա 2 ֆր. 50 ս.

Արտասահման 20 սկզբ